

առմբ նոյնաւթեամբ Օրմանեանի Ազգապատշաճին մէջ⁽¹⁰⁾, Յովհաննէս Սերաստացի (Էջ 27-29, և Դիւտի Հայոց Պատմութեան, Ժ. Էջ 387-390 համառօտեալ) ընդօրինակուծ է Զամշհանէն, բայց աւելցուծ է հետեւալ տաղերը:

Դարձ արտօրեալ ի կեսարիոյ Անտոնիո կախողիկասն՝ հկն ի Սերաստիո մայքրաբարքու, և նոստու ի անգի իւրեւմ ի վանս Ա. Նշանի այլ ամս երիս, և հոսեալ նմոն հրուեր վերին կաշմանն փախեցաւ ու թիւթառու և եզու մհծու պատուավ և վառուք ի շիրմի ի հարուակազմին մհնաստանիս արտօրքոյ պարապի հկեզեցւայն, հուպ ի յարմին առաջի փակեալ գրանն, և պատուք երթեւեկաց զամքրաբան նորին մինչեցայուօր ժամանակի:

Դեսնդ վ. Փիրզաւէմեան «ցայսօր ժամանակի» բառերուն քավ աւելցուցած է ԱՄՁ (656 = 1207) թաւականը, որ չկայ Եռուսաղէմի օրինակին մէջ (Էջ 30) և չի համապատասխանէր իրականաւթեան: 1207ը Անտոնիոյի մահաւան թաւականն է ըստ Զամշեանի:

Երուսաղէմի թ. 3363 ձեռագրին մէջ (Էջ 228) ընդօրինակուծ է Անտոնիո կաթողիկոսին հետեւալ տապանադիրը.

Այս գամբարանիս, եղին զմարդին,
Տնի Անանիո Կարուղիկոս ին
Ար օծուլ նոստ վեհապես ողզիս
Ի զերանս չոկ սբ մենաստանիս
Մա եւ ազգական Պատսի մեծին
Թեսագորն կոչեալ մեծ հոյրապետին
Ժամանակու վարինու մեծ կենաց նորին
Թուին վեց հարիւր լիսուն եւ վեցին

Յովհաննէս Սերաստացիի ձեռագիր որպատութեան այն օրինակին մէջ, զոր տեսած է զ. վ. վ. Փիրզաւէմեան, հետեւալ յուեւառակուն տեղեկութիւնը դանաւած պէտք է ըլլուս:

Եւ յետ իրը 618 ամաց, յոււաւրս տեսաւը Յոհաննէս եպիսկոպոսի Սերաստացւայ, չինեցաւ ի վերոյ նորս վայելուշ շիրիմ արդեամբ Քիւլքանն պարսն Յոհաննէսի. ԱՄՁ, 1825 (Դիւտի Հայոց Պատմութեան, Ժ. Էջ 390):

(10) Արշակ Ալոյացհեան (Պատմութեան Հայ Անաւրին), Էջ 138-139), հետեւալ է Օրմանեանի և Յովհաննէս Սերաստացիի, որ սակայն Զամշեանէն ընդօրինակած է:

ԻՄՍՈՍԱՍԻՐԾԱԿԱՆ

ԿՐՈՆՔ ԵՒ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԿՐՈՆՔԻ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ
ԸՆԴՀԱՐՈՒՄԸ

Հիմ

Գիտական տեսութիւններ Ենթակայ եղած Են ընդհարումներու, ինչպէս կրօնական դրութիւններ զուրկ չեն եղած նոյն այլք կացութենէն: Հետեւարար կան ընդհարումներու երեք վիճակներ— Գիտութիւն և կրօնք, զիտութիւն և զիտութիւն, կրօնք և կրօնք: Միջավայրը գիտնալու, զայն կառավարելու և յօգուտ իրեն զործածելու մզումը մարդուն մէջ միշտ զոյտութիւն ունեցած է և արտայայտուած՝ զանազան կերպերով: Մարզուն և իր միջավայրին յարաբերութիւնը երբ անապահովութեան ու անկայունութեան զգացուցյանը կը բերէ մարդուն մէջ, ան կը վնասէ միջոց մը կամ միջացնէր՝ ձերբազատուելու համար անախորժ այդ վիճակնեն: Կեանքին ու տիեզերքին փոփոխութեան Ենթակայ ըլլալը կը կազմէ այս երկուքը վարող անփոփոխ միակ սկզբունքը: Առկայն զոյ եղող կարդը խախտող որեւէ փոփոխութիւն անակնկալ և անբաղձալի անհանդարատութեան զգացումի մը պատ-

Այս յիշատակագրութենէն կը հետեւի թէ Յովհաննէս Սերաստացիի օրով Անտոնիոյի գերեզմանին վրայ տապանագրաչկար, և, հաւանականարար, բատ աւանդութեան, գերեզման մը ցայց կը տրամեր իրրեւ Անտոնիո կաթողիկոսինը, անոր մահէն շաւրջ 600 տարի հար:

Տապանագրութիւն վրայ արձանագրուած թաւականը քազուած է Զամշեանէն:

Տապանագրութիւն հրատարակած է նույն գ. Արուանձտեանց (Պորոս Ալբար, Ա. Էջ 179), ուր 6րդ և 7րդ տաղերուն «մեծ» բառին տեղ կայ «սուրբ»:

Փարիզ ՀԱՅ ՊԼՐՊԼՐԵԱՆ
(Մնացեալ յաջորդի)

ձառ կ'ըլլայ: Մարդ կ'ուղէ զիտնալ շրջառ պատը և վստահ ըլլալ անոր օրէնքներուն՝ որորէսպի կարենայ այսպիսով ապահովութեան գդացում մը վայելել:

Կրօնքի և զիտութեան ընդհարումը անհրաժեշտարար ընդհարումն է մարդուն ներաշխարհին՝ երբ զէմ յանդիման կու զայ կեանքի և տիեզերքի մասին հակասական տեսութիւններու բացատրութիւններուն և եղրակացութիւններուն, որոնցմէ մէկը կամ միւսը ընդունելով իրը ճշմարիտ՝ դոհացուցած պիտի ըլլայ իր հետաքրքրութիւնը, և տարհոված՝ մարդուն և իր շրջապատին միջնեւ նուապագոյն պրկում և շփոթութիւն ունեցող յարաբերութիւն մը:

Կրօնքի և զիտութեան դարաւոր ու տակաւին չարունակուող բախումին կրնանք նայիլ իրը փաստ՝ թէ ճշմարտութեան ամբողջութիւնը զեռ եւս զաղանքը է մարդուն համար. ամբողջութիւն մը՝ ուր կրօնք և զիտութիւն կարենան հաշտութեամբ ապրիլ:

Հարցեր

Բնական և բարոյական երեւյթներ տառապահք ու խոռոչք կը պատճառեն մարդուն: Բնութեան երեւյթներ (Երկրաշարժ, ջրհեղեղ, սով, հիւանդութիւն), և մարդկարին — ընկերային երեւյթներ (պատերազմ, զողութիւն, նախանձ) գոյութիւն ունին: «Զարի Հարց»ը կ'ընդդրկէ այսպիսի երեւյթներու գոյութեան պատճառներուն քննութիւնը: Անաստուածներու և անհաւասներու համար, կամ անոնց՝ որոնք տիեզերքի ու կեանքի մեքենական բնոյթին կը հաւատան, այս հարցը գոյութիւն չունի: Անոնք որոնք կը հաւատան Աստուծոյ գոյութեան, հարց կու տան Յորէն ի վեր. «Ինչո՞ւ չարիք գոյութիւն ունի: Եթէ Աստուած ամենակարող է, արդար է ու մարդկութիւնը կը սիրէ, ինչո՞ւ բարի մարդիկ ևնթակայ կ'ըլլան տառապանքի, թշուառութեան, վիշտի, զառնութեան և անձկութեան: Ինչո՞ւ Աստուած չ'արդիլիր չարիքը»: Այս հետաքրքրութենէն ըլլայող պատասխաններ անմիջական դոհացում և խաղաղութիւն տուած են մարդկութեան ժամանակի ընթացքին, սակայն «Զարի Հարց»ը առեղծուած մը ըլլալու հանդամանքին մէջ է տակաւին: Լուծումներ աւելի կը ծառայեն

շարիքը դիմակալելու, տառապանքը սփելու, ցաւը զարցմանելու և անձկութիւնը մեղմացնելու, քան՝ այդ երեւոյթներու զոյութեան պատճառները լոյսի բերելու: Կրօնք և զիտութիւն դոհացուցիչ տեսական լուծում չունին այս հարցին առնչութեամբ, սակայն կան զործնական լուծումներու, թէ չկութեան և զիտական արուեստարանութեան միջոցներով: Հետեւարար, տարրեր մակարդակներու վրայ և տարրեր կեցուածքով՝ նոյն արդիւնքին և զործնական լուծման կը հասնին կրօնք և զիտութիւն կարեւոր հարցի մը կալուածին մէջ:

Գիտութեան բնապաշտ և կրօնքի դերնապաշտ կեցուածքը, ու այդ տեսակիտներու պատճառած ընդհարումը տեսական ուրիշ հարց մըն է: Գիտութիւնը կ'ընդունի բնական օրէնքներ, աշխարհ մը՝ ուր կարելի ըլլայ բացատրել ամէն երեւոյթ և քննութեան ենթարկել զանոնք, կանխազուշակել արդիւնքներ տուեալ որոշ պայմաններու առկայութեամբ. աւելի՞ն, աշխարհ մը՝ ուր կարելի ըլլայ պայմաններ զեկավարելով արդիւնքներ կանխորոշել: Գիտութեան համար միակ կարելի աշխարհը ա'յն է, ուր կարենանք երեւյթները բացատրող պատճառներ զանել և տալ: Կրօնքը, միւս կողմէ, կ'ընդունի բնական օրէնքներ վերանցնող գերբնականը: Կ'ընդունի անիմանլի և անբացատրելի տարրերու գոյութիւնը: Օրինակ, հրաշքներ թէ՛ կ'ակնկալւին և թէ՛ կ'ընդունուին զերբնականի օրէնքներով: Սակայն բնապաշտներ կը մերժեն հրաշքներու ո՛չ միայն գոյութիւնը՝ այլ նաև կարելիութիւնը, որովհետեւ բնական օրէնքներով չեն կրնար բացատրուիլ: Մարդիկ յանախ ազօթած են անձրեւ ունենալու համար: Ինչպէս կարելի է այս ընել երբ օգերեւութարանութեան մասին դիտենք: Նոյն ձեւով, ինչպէս կարելի է հետապնդներու առողջութեան համար ազօթել, երբ մանրէներու գոյութեան մասին դիտենք: Այսպիսի պարագաներու ազօթել և միաժամանակ ընդունիլ զիտութեան ժանօթիւնները իմացական պարկեցառութեամբ զժուար է: Սակայն ինչ ալ ըլլայ այս գժուարութեան լուծումը, անհոգօրէն զանց չենք կրնար առնել այս հարցը:

Գիտնականներու հետաքրքրութեան և աշխատանքին առարկայ եղած է տիեզերքի ծագումն ու վախճանը : Նոյն այդ հարցը կրօնքի զիմաստոր մտահոգութիւններէն մին դարձած է : Արդի բնագիտութեան ներազարծութեան օրէնքին համաձայն, տիեզերքի մէջ անօդապործելի ուժի և օգտագործելի ուժի համեմատութիւնը կը բարձրանայ, հետեւաբար տիեզերքի բարեխառնութիւնը միակերպ վիճակի մը պիտի յանդի և օգտագործելի ուժ պիտի չմնայ : Այս վիճակին իրը հետեւանք բնագիտական և քիմիական գործողութիւնները պիտի դապրին և նոյնինքն կեանքը պիտի դապրի : Բայտ խորհունքներու, եթէ տիեզերքը վերջ մը ունի, սկիզբ մը ունեցած ըլլալու է . եթէ տիեզերքը սկիզբ մը ունեցած է, անհրաժեշտարար գերազոյն և սկզբնական շարժիչ ուժ մը, ստեղծող մը գոյութիւն ունի : Աստուծոյ գոյութիւնը փաստող միջնադարեան տիեզերաբանական փաստարկութեան համաձայն, «քանի որ շարժում գոյութիւն ունի, Առաջին Շարժիչ մը պէտք է ընդունիլ» : Այսպէս, կը տեսնենք թէ իրը արդիւնք՝ բնագիտութիւնը կու տայ մեզի ինչ որ աստուծարանութիւնը ընծայած է : Անշուշտ այս շինչանակեր թէ երկու բացառութիւնները նոյն ստորոտելիններով կ'որակեն նախաշարժ այդ ուժը :

Տարուինի եղափոխութեան տեսութիւնը եթէ ընդունինք այնպէս ինչպէս որ կայ, առանց քննարկութեան, անհրաժեշտարար ընդունած կ'ըլլանք կեանքի մեքենական բնոյթ մը . միաժամանակ ընդունած կ'ըլլանք նաեւ թէ կեանքը կարելի է հասկնալ այն ատեն՝ երբ կարենանք բացատրել նոյն այդ կեանքի բնագիտական և քիմիական գործողութիւնները : Գիտնականներ փորձած են կեանք յառաջ բերել տարրալուժարանի փորձանօթներու մէջ, հիմ ունենալով կենդանի աշխարհի բնագիտական և քիմիական գործողութիւններու օրէնքները, և օգտագործելով այդ օրէնքներուն մասին իրենց ունեցած ծանօթութիւնները : Սակայն այդպիսի ըլձանք մը կարելի չէ եղած գոհացնել, ո՞չ ալ այդպիսի փորձ մը՝ յաջողութեամբ պառկել : Տակաւին զալտնիք մըն է էռւթիւնը այն տարրին՝ որ միւս բոլոր համաշատաք տարրերուն բաղադրութեան կեանք

կու տայ, ու զայն կ'օժտէ անելու, բազմանալու, փոխարկութեան և միջավայրին յարմարելու յատկանիշներով ու յատկութիւններով : Տարուինի յարմարագոյնի ընտրութեան տեսութիւնը կենդանի աշխարհին մեքենական կարգ մը կը վերադրէ : Արդի ժառանգականութեան օրէնքները չեն պաշտպաններ այս տեսակէտը : Բայտ կարդ մը դիտնականներու, եղափոխութիւնը մեքենական չէ, այլ՝ ստեղծագործ, այսինքն եղափոխութիւնը ծրագրուած է : Ծննդական սկզբնական տարրերու մէջ յառաջ եկած փոփոխութիւններ «տեսակներու միջեւ տարրերութիւններ կը յառաջացնեն, ու այդ փոփոխութիւնները որոշիչ աղդակներ են «տեսակ»ի մը գոյատեւումին : Այս փոփոխութիւնները, բայտ կարդ մը գիտնականներու, ծրագրուած են, հետեւաբար եղափոխութիւնը ծրագրուած է, և այս երեւոյթը կը պահանջէ Ծրագրող մը : Բայտ Թ. Աղուինացիի, «Քանի որ իրեր և բաներ ծրագրի գոյութիւնը ցոյց կու տան, պէտք է ընդունիլ ծրագրող իմացականութիւն մը» : Կեանքի գոյութիւնը բացատրող վախճանարանական տեսակէտին բաժնեկից կ'ըլլան զիտութիւն և կրօնք, տարրեր գարերու պատկանող մտածողներու աշխատանքին իրը հետեւանք :

Բանականութեան և հաւատքի յարաբերութիւնը վերը ուժումի ենթակայ եղած է կրօնքի և զիտութեան ընդհարումի պատմութեան մէջ : Տանմէկերրորդ դարու վէճերէն է հաւատքի կամ բանականութեան զերագասութիւնը՝ Աստուծոյ գոյութիւնը ընդունելու իրը միջոց՝ Ապէլափի տեսակէտին համաձայն, կասկածը կ'առաջնորդէ հարցումներու և միայն հարցնելով ճշմարիտը կը դանենք : Բանականութիւնը միջոցն է հասնելու ճշմարիտի հաւատքին : Անրացատրելիին և անիմանալիին դիմաց երբ անօդնական կը զգանք, անհրաժեշտ չէ հաւատքի զիմել և անտեսել բանականութիւնը : Սակայն բանականութիւնն ալ իրը մէկ մասը մարդուն՝ անօդնական է երբեմն . բայտ Այնըլթայնի, «Երբ անծանօթի սեմին ենք, կը դանութիւնք Աստուծոյ նախատահմանին առջնեւ» :

Երեւոյթներ բացատրել կը նշանակէ նախ հաւատտալ այդ երեւոյթներու գոյու-

թեմա: Գիտութեան փորձը՝ քննելու և բար-
ցարելու երեւոյթներ, կը նախնաթաղրէ
դիտութեան հաւատքը այդ երեւոյթներու
դոյլութեան հանդէպ: Մարդիկ գիտական
տեսութեանց կը հաւատան առանց անոնցմէ
իւրաքանչիւրը կամ որեւէ մէկը անձամբ
քննած ըլլալու, ինչպէս կը հաւատան յայտ-
նութեան ձամբով մարդկութեան ընծայուած
ճշմարտութեանց: Փորձառութիւններ գո-
յութիւն ունին տարբեր մակարդակներու
վրայ: Զգացական և բարոյական փորձա-
ռութիւններ այնքան իրական են, որքան ի-
մացական փորձառութիւններ: Հաւատքի
համբով ընդունուած ճշմարտութիւններ
այնքան իրական են, որքան բանականու-
թեան ձամբով ընդունուած իւրազութիւն-
ներ: Գիտական հարցերու սպարագային
վաստածաշունչն մէջբերուններ կատա-
րելու խնդրին առնչութեամբ թուսքանիի
Մեծ Դժունչիին ուղղուած նամակի մը մէջ
կալիլէօ կը դրէ: «Ըստութիւնը անողոքելի է
և անփոփոխ, ան ո՛չ մէկ պարագայի օրի-
նազանց կը դանուի իրեն պարուազրուած
օրէնքներու հանդէպ, և գործելու իր խըր-
թին պատճառներուն ու մեթուններուն մար-
դոց կողմէ անհասկայի մնալը ո՛չ մէկ
տարբերութիւն կ'ընէ իրեն համար: Այդ իսկ
պատճառաւ, այնպէս կը թուի թէ ոչինչ
ֆիզիքական, որ մէր առջեւ կը գրուի զգա-
ցողութեան-փորձառութեան կողմէ, կամ
որ կը փաստուի անհրաժեշտ ցուցարկու-
թիւններով, պէտք է դատաստանի բերուի՝
վկայ ունենալով Աստուածաշնչական մէջ-
բերուած պարբերութիւններ, որոնք կրնան
տարբեր նշանակութիւն ունենալ իրենց բա-
ռերուն ետին»:

ԿՐՈՆՔԻ ԵՒ ԳԻՏՈՒԹԵԱՆ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Գիտութիւնը մարդկային յառաջդիմու-
թեան ճշմարտութեան ի խնդրի վնտուուք
է: Սակայն գիտութիւնը կը սպառնայ
մարդկութեան, որովհետեւ գիտական ծա-
նօթութեանց մարմինը առանց ողիի կի-
րարկել կը փորձեն մարդիկ: Ինչպէս ըսուած
է: «Կը փորձենք դիտութեան դիմակը զնելք: Գիտութիւնը չէ որ կ'որոշէ ընկերութեան
մը արժէքները, թէեւ կ'աղդուի այդ ար-
ժէքներէն և կ'աղգէ անոնց վրայ: Գիտու-

թիւնը չի կրնար որոշել թէ իր ջանքերում
արդիւնք՝ հիւլէական ուժի սկզբունքները
ինչպէս պիտի զործածուին: Գիտութիւնը,
թէեւ օգտակար՝ բերքերու յաւելման, չի
կրնար որոշել թէ երկրագունդի կարգ մը
մասերու առաջ բերքին մնացորդը ինչպէս
պիտի զործածուին, երբ ուրիշ մասերու մէջ
խիտ բնակչութեան և տեղական բերքերուն
համեմատութիւնը մարդկային ողորմելի
վիճակ մը յառաջ կը բերէ: Գիտութիւնը
զինքներ կրնայ հնարել, սակայն մարդկային
կեանքի նույիբականութեան հանդէպ դրա-
կան կեցուածք չի կրնար պարագրել: Գի-
տութիւնը հաղորդակցութեան միջոցները
կրնայ զարգացնել, սակայն մեքենավար-
ներու և օգանաւորդներու վարուելակերպը
չի կրնար որոշել: Գիտութիւնը կրնայ մե-
քենաներ հնարել մարդկային արագութիւնն
ու ճշգրտութիւնը գերազանցող, սակայն
անոնց հետեւանք եղող անդորրծութեան ե-
րեւոյթով չի մտահոգուիր: Գիտութեան
յառաջդիմութեամբ մարդկութեան արուած
միջոցներու զործածութեան ձեւը կը պատ-
կանի գիտութիւնէ զուրս կալուածի մը —
արժէքներու, հաւատքի, համոզումներու
կալուածին: Բարոյականի զարափարը,
լաւ-պէշի, ճիշդ-սխալի, չար-բարիի յլացք-
ները վարուելակերպի չափանիչներ կը պա-
րուակեն, կրօնական և հողեկան արժէք-
ներու տարբերք: Մարդկային կարողութիւն-
ներու, մարդկային բանականութեան, ի-
մաստութեան, երեւակայութեան, հաւատքի
ու մտատեսութեան միջոցաւ ներկայիս զո-
յութիւն ունեցող ճշմարտութիւններու,
հնարքներու, զիւտերու, տեսութեանց,
սկզբունքներու զործածութեան բնոյթն ու
մեթուր կրօնական և հողեկան արժէքներու
կնիքը կը կրեն:

Գիտութեան յառաջդիմութիւնը չի նուա-
ղեցներ կրօնքի անհրաժեշտութիւնը՝ իր
աղբիւր մարդկային արժէքներու, թէեւ կը
պահանջէ բարեցրջում այդ անհրաժեշտու-
թեան արտայայտութեան մէջ: Գիտու-
թիւնը կ'ընէ թէ ինչ կ'ըլլայ', կրօնքը՝ թէ
ինչ պարտի՛ ըլլալ՝ այսինքն, կրօնքը կ'ար-
ժեւորէ պատահար մը, մինչ զիտութիւնը
կը նշմարէ, կ'որակէ և կը բացատրէ զայն: Միւս կողմէ կրօնքներու գոյութիւնը,
մարդկութեան զրական կեցուածքը կրօնա-

կան համոզումներու հանդէսպ չեն կրնար կասեցնել զիտութեան յառաջդիմութիւնը երկրագումդէն անդին՝ միջոցին քննութեան ի խնդիր տարուած աշխատանքներուն մէջ, ինչպէս որ չեն կրնար կասեցնել նոյն այդ զիտութեան՝ երկրագունդի վրայ մարդկային անձնականութեան ու մտքի բնոյթին և պաշտօնի ու դորձելակերպի ծալքերուն թափանցելու փորձերը:

Եթէ մարդուն համար կարելի է դտնել և զիտուալ վերջնական ու դերագոյն ճշմարտութիւնը, ապա միայն կրօնքի և զիտութեան համադործակցութեամբ այդ կարելիութիւնը կ'իրագործուի: Մարդկութիւնը չի կրնար դադրիւ փնտուել և չի կրնար դադրիւ արժեւորելէ անցեալէն հրամցուած կրօնական և զիտական ճշմարտութիւններ: Սակայն թէ՛ կրօնքի և թէ՛ զիտութեան փնտուուքը կ'անցնի մարդկային ընկերութիւնը, մէկ կողմէ հասնելով անկենդան աշխարհին և տիեզերքին, միւս կողմէ՝ ձգտելով զերբնականին: Արդի կեանքին մէջ, ուր զիտութիւնը կը թուի տիրապետել, կրօնքի անհրաժեշտութիւնը, մանաւանդ արժէքներու և մարդկային (անհատական և հաւաքական) փոխյարաբերութիւններու կալուածին մէջ, հրամայական է:

Ինչպէս ֆրանսիս Պէյֆըն ըսած է. «Քիչ մը իմաստասիրութիւն մարդկային միտքը կը հակէ դէպի անաստուածութիւն. խորացում մը իմաստասիրութեան մէջ՝ զայն կը տանի կրօնքին»: Նոյն է պարագան զիտութեան, երբ զիտական ծանօթութիւններ կը զատենք զիտութեան զանդուածէն, և երբ մանաւանդ կ'անջատենք այդ ծանօթութիւնները զիտական ոգիէն ու կ'ընդունինք զիտութեան բեկորները իրը բացարձակ ճշմարտութիւն, կարծեցնեալ առարկայական կեցւածքով մը: Գիտութիւնը զոյտութիւն ունի մարդկային ընկերութեան պարունակին մէջ. իր զոյտութիւնը կ'առնէ մարդկային կարողութիւններէն և կը կիրարկուի մարդկութեան կողմէ՝ մարդկութեան համար: Այդ նոյն մարդկային ընկերութեան բաղկացուցիչ մէկ մասը կը կազմէ կրօնքը իրը դաւանութիւն և վարդապետութիւն, իրը հաւատք կամ անհատական փորձառութիւն, իրը վարք կամ վարուելակերպ: Հանձարեղ

զիտնականներ և կրօնականներ, զիտութեան համեստ ուսանողներ և հասարակ հաւատացեալներ կը բաժնեն հիմունքի այլ զդացումը, որ կ'արթննայ և կը գրաւէ անոնց միտքն ու հոգին՝ ի տես կեանքի և ընութեան օրէնքներուն մէջ առկայ ներդաշնակութեան: Մարդուն միտքը առաւել կամ նուազ չափով կը զբաղի և կը խոռվի՝ երբ հոգին դիմագրաւէ անբացատրելին և անիմանալին: Տարրալութարանի մը մէջ խոխունջի մը քննութիւնը, փոքր այդ մարմնին մէջ գտնուած ծալքերը, զեղձները, կենսարնագիտական ու կենսատարրաբանական զործողութիւնները և զոյտանեւումի ուժը՝ կենսաբանութեան ուսանողին համար կրնան կրօնական փորձառութիւն մը ըլլալ, զիտական փորձառութեան զուգահեռ:

Ապրող թիջներու էական բազկացուցիչներն են սպիտները. զանոնք կազմող տարրերն են բնածուխը, ջրածինը, բորակածինը, թթուածինն ու ծծումը: Տիեզերքի մէջ զտնուող քիմիական տարրերէն հինգը քովի քովի եկած են որոշ համեմատութիւններով: Ուսողութեան հաւանականութիւնը օրէնքները հիմ ունենալով, զիտութիւնը կ'ըսէ թէ այսպիսի երեւոյթի մը զոյտութեան հաւանականութիւնը տասի հարիւրվաթուններորդ կարողութեան դէմ մէկ է, և միլիոնաւոր արիներու կը կարօտի նման համեմատութիւններով այդ տարրերուն իրարուքով դաշտ և մասնաւոր նախատիպով մը միանալը: Աւելի՞ն. կենսապարգեւ սպիտի միացման նախատիպը, հակադրուած միւս բոլոր նախատիպերուն, տասի քառասունութերորդ կարողութեան դէմ մէկ հաւանականութիւն ունի զոյտութիւն առնելու: Այս բոլորին զիմաց, մարդ կրնայ մտածել. «Միայն անսահման Միտքը, միայն Աստւած կրնար զիտնալ այս և կեանք ստեղծելը»: Կրնայ ըսել. «Չեմ զիտեր ինչպէ՞ս այս պատահեցաւ»: Կամ՝ «Բնական օրէնքներով տակաւին կրնանք բացատրել»: Առաջին կեցուածքը գոյ եղող երեւոյթները բացատրելով այդ երեւոյթներու ծագման առնչութեամբ հաւատք մը կ'ընդդրկէ: Երկրորդը՝ թուլամարթ ուղեղներու ապացոյց է, երբ միտքը անդիտութեան հաշտըւած է ու չի փնտուեր: Երրորդ կեցուածքը տիեզերքին և կեանքին բացատրելի բնոյթ

կը վերազրէ՛, անտեսելով նոյն այդ բացառ-
րութեան ընթացքին երեւան և կած և դալք
դժուարիւթիւններ։ Ժամանակը միայն
կրնայ վկան ըլլալ թէ մարդկութիւնը բա-
նականութեամբ պիտի կարենա՞յ գոհացու-
ցիչ լուծում մը դանել «Բնչո՞ւ կեանք զո-
յութիւն ունի» հարցումին։

Ճակատին կայ յաւիտենութեան, անմա-
շութեան դաղափարը։ Կրօնական իմաստով,
մարդուն հոյին (անհատականը) կ'ապրի
մարմնի տարրալուծումէն ետք։ Կեանքի մե-
քենական բնոյթին հաւատացողներ սրակ
վերջին արոփին մէջ, մարմնին հետ հոգիին
ալ մահամիտոր կը տեսնեն։ Սակայն այս
խումբին մէջ կան անհատներ, որոնք կը
ուրամբն որ իրենց հաւատքը այսպիսի կեց-
ւածք մը կը պարտադրէ իրենց։ Ուրիշներ
երկրու, սերունդ ապահովելու, բարի կամ
չար գործերով նշանաւոր ըլլալու մէջ կը
տեսնեն անմահութիւնը։ անշուշտ այլասե-
րած անմահութիւն մըն է այս կրօնական
իմաստով։

Ինչ ալ ըլլան տուեալ ժամանակի և մի-
ջավայրի մը մէջ մարդուն հաւատքն ու գի-
տական հմտութիւնը, միակ կարելի կեց-
ւածքը հարցաքննելն է հաւատքը, ո՛չ քան-
դելու, այլ՝ վերակառուցանելու նպատա-
կով, հարցաքննելն է զիտական հմտու-
թիւններն ու ծանօթութիւնները, ո՛չ տրս-
մելու, և պարզապէս հերքելու, այլ՝ նոր
թափով մը ընդլայնելու զիտական հորի-
զոնը։ Սակայն այդ կեցուածքին անջատելի
մէկ մասն է մարդկային զանազան միջոց-
ներով մէր կտածները կարելի ներդաշնա-
կութեամբ իրարու քով բերելու փորձը։
Կրօնքին կարելի է մօտենալ զիտական
կեցուածքով, և զիտութեան կարելի է մօ-
տենալ կրօնական հմտողումներով և հոգե-
կան արժէքներու չափանիշերով։ Մասնակի
ուսումնասիրութիւն և մակերեսային ար-
ժեւորում կ'առաջնորդեն չփոթութեան։
Հմտութիւն և զիտութիւն ունենալ այնքան
կարեւոր են, որքան այդ հմտութիւնն ու
զիտութիւնը կիրարելու կերպեր որոշելը։
Քաներորդ դարը տակաւին կրնայ վկան
ըլլալ կրօնքին և զիտութեան զարաւոր ընդ-
հարումի լուծման, կրօնքին և զիտութեան
հմտագործակցութեան ողին ապահովելով։
(Վերջ)

ՄԱՏԵՎՈՅՉԻՐԱԿԱՆ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԵԿԵՂԵՑԻՈՅ
ԵՒՈՒԲԻՈՍ ԿԵՍԱՐԱՑԻ

Եւսերիսս կհամրացիի Եկեղեցական
Պատմութեան հայերէն թարգմանութիւնը
ապուած է վեհափառ 1877 թւրին, Այդ
հրատարակութեան համաձայն նախկին
թարգմանութեան Տասներուրդ Դպրութեան
Չորրորդ Գլուխը — Խօսք վասն լուսա-
ւորութեան իրաց եկեղեցեաց — կը մնայ
թերի։ Պակսող հասուածէն քաղաքացոյ
մաս մը կը դանուի Ս. Աթոռոյ թիւ 1
Շառընաբիրին մէջ — Հատոր Գ., էջ 146-
149ա — որ սրոց չափավ շահնեկան ըլլա-
լուն կը ներկայացնենք ստորեւ։

Ալ քանանայր Աստուծոյ, որ գդեցիալ
է քհանդերձ փրկութեան և զարտկն
երկնաւոր փառացն և զաւծումն Աստու-
ծոյ և զպատմուճան քանանայութեանն և
զնոգին սուրբ։ և զու ավ զովնստ նար
տաճարի սրբոյ Աստուծոյ, որ զպատում
է իմաստութեամբ որ յԱստուծոյ, որ
արդհումք և տուակելեալ զսրծավլք և ա-
ռութիւնի ընտրութեամբք սքանչելի ես,
զի ինքն Աստուծոյ որ ունի զամհնայն
զտիկերս, տուակել պատուալք պատկեց
զքեզ, զի ի վերայ երկրի շինեցիս տա-
ճար Աստուծոյ բանին և միանի նորու,
և եկեղեցի նորու սուրբ և փառաւորիչ
Աստուծոյ Եթէ ոք կամեսցի կոչնի զքեզ
Բնենիլիէլ նոր ճարտարապետ խորանին
Աստուծոյ, կոմ Զուրբարելն այն, որ
մհծացոյց զփառու վերջին տաճարին քան
զուածինն։

Այլ զուք ով զտիւք հուտին Քրիս-
տոսի, ընակութիւն բանից բարեց և
տիղի խրամաւ զգաստութեան և լուր սի-
րելի աստուծապաշտութեան։ Եւ որքան
այսոքիկ որ յառաջազոյն ի լուելիս ձեր
ընդունէին ի ձեռն աստուծազէն ընթիր-
ցուածց, զօրհնութիւնս աստաւածովաշ-
տութեան և զսքանչելիս Տիառն միրոյ և
ուզութիւնս որ ոռ մարդկան աւրհնաւ-